



Emq.hn

Emq.hn



24 (12) ԳԵՐԱՄԲԵՐԻ

156

Digitized by srujanika@gmail.com

ԱԿՈՏՐԻՍ

ԱՐԵՎԱՏ, 24 ԴԵԿԵMBER 1971

միաբան հառաւառաթեալի եալիքը իսպազար, թէ եան պայմանն-
ունը հաստատուած էն, և թէ ոչդ աւրաք թիւններն
ուղղորդի պայմաններ միայն կ'ուշեն առաջարկել ու-
րուց Առ աստան կարող ըլլոց հաւանիւ, մինոնքա-
ցոյն կ'ենթապրե որ տերութիւնը ոյս գործողու-
թիւնն լայն առնենքն Առ ասց կողմանէ հաւանե-
լու արաւագրութիւն մը նշանած պիտ'որ ըլլոց.
որոշակած պայմանները թէ Առարիցի թէ Գաղ-
զիանի եւ թէ Ենա վեախ կողմանէ գրուած էն. իսկ
Առարից ինք զիկ պարաւորեր է բանակցութեանց
ժամանակ իր զանուկցոց ուշն առնը արժեցընի
ասրու, և Առարաօսոն առնոյ Հաւանած առեն
գաղափացներուն հետ անոնց պաշտոպաններու: Այն-
ու հինակ առ նիւթիս կողմանէ գեռ պայմաններն
յացուարարութիւն մը երած շղպալով՝ ոյս ամենայն
համաւաներ միոյն կը համարան: բայց կը յառա-
ցուի որ երկու երեք շաբաթնեն առ խաղողաթեան
խնդիրը համարակութեան համար այ բաւական կը
պայծառանոյ, որուն վոյց կորի անձնատուր ըլլա-
լուն զեաքըն ալ անսուրակցու քիւս պայմաններն
ամսուն չըլլէ:

զի շնորհած համար : Ճամփառն երկայնաժեններ են ԱՌ
մըսն կը սեպաւ, ու մերիվերց հայտնված ամեն մէկ
մըսնն 500,000 ֆրանքն է երթայ, որով բավար-
դակ երկայնուղացքների 30 միլիոն : Ես այժմ Խաչ-
բան ուղարկեմունք Տեղեւեալ քաղաքներուն կայ
հաստատուած է : Առաջին Կանուրին ընթացքուն
մինչև Անօնի, անից անմիջապես գեղ ի հարա-
գանացով, պարագի ըստած հաշակուոր անուաննե-
րուն արեւելքան կողմէն Ընդլավացիուուրի, Առ-
հաջ, Կանէկ, Միթրոսից ու Անդին : Այս յաւսացուի
որ առ օգտակար ընկերութեան զաղախարք Հուա-
նութիւն գանձ, ու աղջկ յաջողաթիւն տնենայ :

— Անյա 13ին Ա: ասքիցից մեծափառ կայսրու-
հին մեծ զանգեր մ' աղաւուցաւ : Անօնին եաքը պա-
շտի խաթանին մը Տես Ծննդորուն զայտ տակն
Առքիանիցի մեծ ճանքուն մէջ կառքը քաշու կ
ձիերուն ասցի երկուքը կը խրացին և կը սկսին
սասանի վաղեւ, պայսէն որ յաշնչակ կաւազուն
այ շիկընոր զանոնք համգարսեցնել ու նուած
տեղէն վայ կ'ինայ, սրայ ձիերն աղաւ մասքը՝
յազքերնին աւելի եւս կը սաստիպըննեն . բարե-
րախութեամբ ու մասցէն գիւղուկան կառքու, մարդ
մը կու գայ, որն որ ճարպիւթեամբ կառքը շուամը
ըշեց ճանքուն լայնութեանը մէջ կայտեցայ ու
կայսերական ձիերուն ուշեւն առաւ, որով
անմիջապէս կանց ու ին ինչպատճեամբ : Յալցուրդն աւրա-
խութեամբ իրենց կայսրաւ հայն ըսր կողմէն ժողով-
ցն, որն որ թէւպէտ է, քիչ մը պայպան բացոյ ա-
մենեւն շիոթած շիր : Այս միջացն ուղաւական մը,
որն որ իր սեպհական կառքով հան գունուեցաւ
պայսրաւ հին իր կառքը հրաշիրեց, ու նույ անձակի
կաւազարեցով՝ բարիսմէիւ ժողովուն ընկերա-
կցութեամբ կայսերական որպատը տորաւ : Յամ մը
եաքը կայսր հին կայսեր քովը նուած նոյն ճան-

— 11. Խենաց շատեւն իր պաշտօնական մուսին մէջ
կը ծառացանե ինչ Աւագիս հեղուա ախցի Հասարա-
կապեառաքեն Շեմ զաշնդ դրու և, որու հա-
մանակ երկու տէրութիւններն իրենց զիրենց կը պարաւարեն փախառական յանցաւգները փախ-
առեի իրարու անձնելու :

ՊԱՏԵՐԱՅՈՒՆԻ ԼՐԵՐ

սերպին ամրութեալ վկաց Հարևանը մեծ համարուս
ը բարօվ՝ պատրիկիները, Քիրտերը, Զերքէզները,
Ալեքսանդրն է, ու իրի աստիճան մայուսուրպներ Խու-
սաց առ քաղաքը ձեռք ճգերը՝ գոշաւորց Սե-
ւաստիոն առնելէն առելի մեծ քրաքամին կը սե-
պէն, որով Առաջաց աց Եցումինը նուազիլու տեղ
անմայ միայ առելի կը շատեաց. պատիսի խօսքը
գած ու ինքներով թէ բարձրագոյն դուռ ն. և. թէ
իրենց կու ազնութեան ու զորապեաները. կը մե-
զադէն:

— Խազմամերի Հունդ արքուցի ազնուականներ ըն-
կերութեան մը Հարաբեկին, Մամատասամի Առաջ

կերպութիւն մը աշխատաց գործոց ուղղութիւն քայլութիւն է։ Օսմանեան տէրութիւնն առ փօփո-

ունիմ, որ առ կատարելով միաբանութիւնը իմ կա-
ռավորութեանու եւ խորհրդանցն պատգամաւոր-
չերան յարտերութեանց մէջ պատփառի պիտօք-
երիւաց, եւ հպատակոց ան օգոստակար կարդագրու-
թեանց աշխիք պիտօք ըլլաց՝ որոնց նարաւունն է
Հաստրակաց Կարդաւորութիւնը և իմ Խողովր-
դեան բարօրութիւնը:

Ես արդիւնքնիւրը ստուգիւ համեմի պիա՞րը ըլլու
մեր որաշողուն սէրութեանց ալ, որոնց Յաւնոսասայ
նի համար ունեցած հոգացողութիւնն ամէն շեմը.
Հակառակ թեան որժանի է:

Ա Տ Ս Ո Ւ Մ Ն Ա Կ Ա Ն Ք

ԱՐԵՎԱՏՎԱԿԱՆ

୬୭

《Πενταθλον》 γιατροφή με δράση για την αγεραπονία πρέπει να είναι θετική στην φύση: ο πρωτότυπος της θετικής ρυθμοποιητικής είναι η φυσική μετασχηματική που σχεδιάζεται να γίνει ριζική διαγένεσης από την φύση της έρη: Έχει αναπτύξει μια ζωηρωτική και θετική φύση που συνδέεται με την πρώτη φύση της φύσης.

ժամանակ հարսեցնելու տակն, իրենց վարի գլ
հնագոյ մը կը գցանայ ու զիրենք ընկերոյն կը բանաց
ոչին իսկ Օրս նախքան պաշտոնէից զահերեցն ի
թուղարօնին առանձին գրեց : “Եկի նախորդացը Կուս
առա Կունդին ու Կուորոս կուսառան օրինակաց
Հետուեցէք : Թշնամեաց մէկուն զէմ կենացու հա
մուր որեաք էք, թէ խաղաղութեամբ նշեր է, ին
զինագագարաց, միւս թշնամիներէն ազոտի : Եւյ
պէս ըստք, Եւգանոսու թազաւորը արդէն խաջա
զութեան հակոն է, շնորհեցէք իրեն խազակու-
թիւն ու ափարին թագն առնոր խորհուրդը թէ զ
մալուցէք : Ան որ մոռքերնիդ գրածնիդ ալ յա
բոցընիլու ըլլաք, օգուտն ինչ է : Վիզոյն առանց
ապրեկամ մը վասարկեցու թշնամիներնուզ թիւի
իւր բազմանոց : Չեր ոն կովեցը քրած տան յազ-
ման թիւները դրացեաց անհանց պիտի ըլլան ա
ռատ հետեւ, որի պահպանելու ալ գուռարին, անոր
հակառակ Չարին զէմ ինչ որ ընէք ամենեւն մէ-
կուն մը անհանց չէ, առնեւնին ձեռքերնեղ առնող
ինչ : Կերպութացնեմ զշել, Խուսերը մ'անոր-
էք, թէպէս յաղթեցնիք, բայց յաղթուունիքը
գոտերացիք կը սորին ու մէնք վերջապէս իրենց
ըօրութեանը տակ պիտօ՞ր ընկերուիք : — Կուսոր-
սա խորհրդին պէտք էր հետեւիլ, ինչու որ Աւորո-
սու թազաւորը արդէն խաղաղութեան զեսպաններ
առարած էր : Գիպեր կամը, որն որ կարուսին սի-
ելին էր, Օքսենիսի ինուսից զրութեան հօդուով ի-
նին հետ խօսեցաւ, բայց Եւգանոսու թագաւորը որն
ու ապաւորացմէներուն ոկզէնական պատճառն է-
ած էր, աթուու վար առնելու խորհուրդը պիտի ը-
րաւած էր Կուսորսին մոռը որ չեր կրնար նշանը

ηρούει ουκαπωτος γενιστρός μένοντος ωράδερε στον ποταμό την πόλην την οποία ήταν η πρώτη πόλη της Ελλάδας. Τον ίδιο χρόνο ο Αρχιεπίσκοπος της Κρήτης έγραψε στον Πατριαρχή της Κωνσταντινούπολης την επιφύλαξη της Κρήτης από την άναστρα της Βασιλείου της Μεγάλης Αρμενίας. Οι Αρμενικοί πολιορκούσαν την Κρήτη από την θάλασσα και την έδασαν στην Κρήτη το 1204 μετά την ιστορική νίκη της Αρμενίας στην Μάχη της Λαζαρίνης. Η Κρήτη έγινε η πρώτη αρμενική πόλη στην Ευρώπη.

ՊԵՏՈՂԱՆ իր աշաւոր սպառյաստութիւններամբ իր
առերազմական յատակագիծները կատարելու ե-
ւ է եր երանի թէ, կ'ըսէր, Ըմբուաց թագավորը
մացը քայ հաստատուն մնայ, Խոսդիցի զնուց կէ աւելի բաղչափի բան չնոյ: — Զէ թէ մրցյն
գոստուի, պյլ նաեւ Տանիմարդոյի ու որոշի
զգանիքն ան էր, որ Պետրոս Խիթանար պատ-
զմենիր դարձեցընեւիք, առենայն ըսրութեամբ
առ է Հաստան ինույ ու հոն Կարողաբն զօրու-
նը բոլցովին խորտակէ, օրուն Համար որ յայ-
պէտ ոգնելու յօյ ալ կու առցին: Անքայն Զարդ
իի, յարձար սեպէց Երեւելիան ծայռն ձմբ զին
թանաօի ու Միթևստի մէջ, աչ գին նմանանոր մէջ
ու երկիրները որից զանազան տնեւը ու զեր
օրդիկըզ սպահնոցընէ: Կայ գոտուն ըլքանն
ուղը Խիթերանցամատ վաստիքուած էր՝ բայ ի
պշտի պիմացը Խնանեկազմ առհանարերքնեւ Վիթ-
ի մէջ ապահովութեամբ արաւետու Ծայր

պեսք էր որ նախ Փայտուս ընկն վրոյի շմբակի
հաւատութիւնը աշխատնաք: Փայտուս ընձն՝ որն որ Կ
կը բանալունափ ու Հիմքանակ մէջ աւեզը 12 մինչ երկու
նութեամբ տարածառած է, և արտիս գհուակ պիտ
եան, լիմախի ու թեսնով գետներով Արիզան
եան ծովածոցներուն հետ Տաղարգութիւն ունի
քանի որ Ընթաներն իրենց 13 պինեայ նաւերով
ընդ ամենով 95 թնգանօթով Փայրուսի տիրած էին
էմրախի գետներ քով: Նարիս ու Տորբան քարոյ
ները չեն կրնար առնելի: Ենիտին հետևած ետակը Շիլ
տաց է էօշիքթ անոն ծովագետնի փախանորդը ձեռն
է Բայոն գետը քայլուած էր: Վեհ ստուցցիները չ քակ
ուած գետնին բերունք բանաւցաւ, եզերբներին ու
պնաւորներով լուցուցաւ: Այսպէս շմբական նա
ւերը որ բնան թեամբ իմբ մանել կալվին, ուստի
գժապութեան հետ մը զարգուեցան ու կես ո
գերի նմկուն: Է էօշիքթ յուսահատած ինքովնքը ո
բոյոր նա, բն մէջնունքը ու հանեց:

Տորման ու Կարքիս քաղցրավեները, ինչորին վեր
ըստին, 1734ին Մայ. 4ին պաշտոնած էին: Պետրո
անհանդիսա՞մ մը մը մէկ ու մէկ մը մէկու քաղցրի
կ'եւըլիք ու զարոց քաղցրավենեն կու տար: Եթե
ու Ըմբուխուզաս զբապեար որ Յ գաւոր զօրքով
Ամեւու մօսերը կ'եցու պաշտոնած ամրութեաւ:

պահելու կը սպառնար, Աստերէն զգալուեցաւ
զօքը կը մը պահեցաւ իւս մը բանեցաւ ու զօ^ւ
առավետը քանի մը հօրինը ձիա որով հային Անդամ
հասաւ ու հու համազաւեցաւ ու որ Անդամանին կը գր.
ու առ և շաբախի հրամանատարը ամէն բարե Շիփի
թիւնագատէն սպան թիւն սպան լուս կը Ու
անհեղարք թիւն ու պատերազմական հնարքով մ'իլ
օգաստ զ ործածեց պեղորու իւր զիւուրացը շիւ
ու անկան զիւեանմէր հազարների Անդամէն գեղ ի
անրիգա երթայս համբան խոմեց ու այնու և ձեւ ա
զուց որ Աստաց վրոց կը յարձակին Շիւուները ի
ներկայ եղաքը ու զիւուրացը Ծեռ մրունակ համար
ամրոցէն ելան բայց ի նշ զարմանիք իրենց միայն
ին ու զերուիին գտան Զիւուրները բոլը ին
ուն ու ուստանաւոր զօքը (800 մարդ) բանի իմանա
ով հային կրցոն քաջոր գաւառը ու ապրին նու
և պաշտպանելու սկսան: — Ընդիւն Ըներեմնեւն
օրովետը Տորբասի առջին անորու միմակի մը մէջ
ամսնակ կ'անցըներ անոր համեմ Զարդ Նարմանի
ըրուց հրամանատարութիւնը աւսպիսիկան ծուաց
վեճեան մէջ զինուորանեւն վարժած ծերուելի
Օկիլիք զրավարին նողով ելու Տօրբա գնաց
արդի և Ըներեմնեւն վաստակիր չէր սակայն պետ
ուն ամենասեա աչքին ալ շանեւր: Չորսին ներք
պատմիւնց գործը շատ փափարուց մէնդանաման
երկու անդամնաւու հուրը բերդին պատերը կամաց
անց վար առնելու միաւ ու մինակ մէկ յարձա
ում մը բաւական ելքաւ բերքի անձնատար բնելու:
Երգին մէջնեները ազատ թուզ որուեցան ու առան
ով բնչուե պեղորու կը գրէ և ամեն կեն որուուն
և քաղաքն առնեսեցաւ: Աս յափթառին են ենքը
ոյս Անդամանի բնակչաց ու ամեն հայուակոց զա
զուան արօսութիւնն ու պաշտպան թեան Հրո
սրուակներ խուրուեցան ու նոյն ինկ Տօրբատապաց ու
զանուան շնորհքներ արուեցան որով անձին
պիտուամբն նորին իրենց անու սպասան:

Վակե եսքը Չարն իր բոլոր մատղրութիւններ Կար-
սի կայս ուղարց : Ենթասպուրիկի նար ծավագրիստոպի՝
մնչդառա պաշտպանելը Մենչիքովին, յանձնուեցա,
ովհետեւ շմիտակն նաև ուսորդիզ մի ուս նորաչէն
վագարիսազը Տիմեայուսակ կործ անելու համար
միայ եւնա եր : Ասկոյն վուճ անդ Շմիտացիք
օրինապը կը գնդ ակրոջ ենի, վուճ անդ ցամարէն
որդակումներ կը ընէին, բան մը չկրցան ընել ու
դրդան :

Եղբայրութիւն պատերազմին մէջն ալ շվեյցարական զինութիւն աշխարհական չունեցաւ: Պատրիոտ Տորոս Շարամի գործկանութիւն 10,000 հոդի առաջ նար-ին առ լին կիցող շարայ սդիմաթեան գնաց: ամեայ պատահի մ'էր բոլոր զօրաց հրամանաւ-ըն: Վոքք արքական հերութ զիմանը պարփառը ընելով մէծ յարձակման ճամբոց բացուեցաւ: առասարի եղան առ պատերազմի եւ Առաջար-ըց կարդի մարդ կօրովնցուցին: Դիմեր առան-ձամբից Առաջար սփրութիւնն էր, Խնճչութիւն-ուրիշ զրահօրաց հրամական առաջ խորչօրութիւն առ էր: Սակայն առ մետամ առ ֆունկտուոր սո-սթիւնը ի դործ չըրուեցաւ, որոշուեցաւ որ Ճակատամբ ցործեկ առան բրաց, ու կեսօրը երրոր-ի պատշաճականները կերպից քայ կի յար-ման նշանիլ սրուեցաւ ու երթք քառորդուան Առաները յերկին աերժ եղան: (Եղբայրութիւն): Ուռ-ըրը առ պատերազմի մէջ նիկած անհամար անհիներուն վիճակն առնելու համար, քայ լին ու բնակիչները ոնինուց ջարդելու պիտի: իսկ

արհեաչեզութիւնը՝ արդելուք, ուզելով սուսերտմբրի
փողոցներու մէջ կը պարտէր, ու իր ձեռօքը իրեն
անհապանող թռաւ զնուորները կը աղածնէր։ Եւ
բոր բերդ մատ, Շիլլետներու Հանե Հրամանատարը
բանու կը առջն հանեցին։ Զարը սասամի բարիկա-
ցած ապօսակ մը հանեց Հառին ու յանդիմնեց, որ
այնամի քիչ մարդով զեմ կենալով՝ պյուամի ո-
րինչն զաթեած պատճառ եղաւ, ու իր արին-
ըւոյ սուրը սեղանին վրոյ զարնելով գարձաւ ըստ
քաղաքացւոց, թէշ առ սուրը չէ թէ ձեր քաղա-
քացին ացը ոյլ իմ անսամի զնուորացս որեւամբը
ներկուած է¹⁾։ Ասկէ քանի մ'օր հօպը (Ա. գ. սաւ.
26) Կորդայի դիմացը եղաղ Խվանեկարսու բերդն ող
անձնատուր եղաւ։ առ երկու յաղթօնմեանց մէջ
Հմատները շատ բան կրունցացին։

Гуманізм розрізняється від іншої доктрини яким-то
звичаєм, яким-то засадами, якими-то методами, якими-то
поглядами на світ, якими-то відносинами між людьми, якими-то
відносинами між людьми та природою, якими-то відносинами між
людьми та Богом, якими-то відносинами між людьми та
Богом, якими-то відносинами між людьми та іншими людьми, якими-то
відносинами між людьми та іншими людьми та т. д.

Г.и գեղագիրուու տաեն Ահշատանի մէջ Կարոլոսի
Վեպերը մէծ յաջոցաւ թիւն կը գտնէին . արդ էն Եւ-
գուսաս իր ձեռքն բնկած ու 1704ին Ող անիզաւու
և աշխարհին մագաւոր կոչուու էր . Փերլուսկա ա-
մէն անշ Կարոլոս յափմուու էր, Ահամուսիսկի թէհ
զօրագմարը առա զօրբով Քուրունասի մէջ Լաբոր-
շտանի առջեւ տուէկ Հարգ մը իւրաւ, և թէկուտ-
շարք միշա զօրբով ու տակով Ահշատանի օգնու-
թիւն Կը ընէր, սակայն ըրած զնէրը շահաւոր
Շտանւաթիւն մը շէն ունենար : Բուսէրը տապ-
համանատարներու տակ կը Վասէին և ըստ
պատշաճի շէն հօգացուեր ու միշու կը տրտըն-
քին որ Ակէնէրը բառիսար էն, մի միցն ատելու
Համար առդին է անցնին ու ետքէն խելքը բնուուն վշա-
ել կը ընեն, և Խելքէա քանի մը դասերապմէեր ալ
վասուըի եցան, սակայն ըրած կորուսնին ալ կը քի-
ւուպատիկ էր : Կարոլոս Ահշատանի աէր եղած էր
և ուստական-սպասնիսկան զօրբու ուղըմելի վիճակի
մը մէջ Ոսկեր գետուն անդին բանի առաւ :

Աստվածները Զայդ՝ որ մէջ յաղթանակաւ Մոռ-
կուտ Խօս (Գ. Հ. Կա), իր տէրութեանը մէջ զանա-
լան լուսպանց ու կարգագրած եանց մէջ էր զանենք
ու իրեն պատրաստեան ալ չեն ընդհատել: Կարէն
մէջ թե զանակնեն էր կը թափուին, Օվոնցի Խաւարանը
բերեալ կապարակի Համար Խաւար կը պատրաստուին, ու
Ազրանէն մէջ գործունեալ թիւն մը կը աւելուի. Խոր-
դութափով կ'ըլլայ: Դեղքեւն 20 տան մէկ հոգի
կաւ ապա, մէջ ամենները զօրոց կ'երակեղէն, ապ-
ուառ ու զջեստ, խոկ քողակացիք ձի կը հոգան
(1745 Փ. Կ.): Խանկ պարասուութեանց մէջ՝ որ
է թէ միայն Զարբն ժամանակը, ոյլ նույն մասու-
թիւնն ալ գրաւած էր, որովհետեւ զիսէնք որ
նշ եռաշղթեամբ ամէն ըստ անձանէ կը հսկար,
և կեն Ամբայնու Պաշինիներուն աղասամբէր լուն
որով հասաւ. Ժողովորդը Աւֆա գտնուալ Աեր-
սեմիշ կործ ակաբն զեմ զանացու էր, որն որ
ունաւին ամբ իր ենցնեց ձիկ' տանոր ու սասակի զորք
քաղցիքը: Ժողովորդը զենքիք մազցի ու նոյն խոկ
հազան վասանդի մէջ էր (Փ. Կ.): Կախօսուք իշխանն
ու ապատքութիւնը զարեց ու Ժողովորդը Աեր-
սեմիշին մահուան պատճ ցն լուն հսկարաթեան:

ପ୍ରକାଶକ ପତ୍ରିକା

Այս անուսան ջօրը, որն որ առջի ժամանակները
և աշարքութիւն էր ձգեր մարդուն վայց, ու
բառաց կարդի լոնցուան կը սեպուեր անոր կը ս-
կը պարտելու. Ձեռք զարդուը, հանջաւ վերջա-
ևս իր վայ զրուած տէրը, զմարդ, ու այս իսկ
քի իրմ տնօր զորդիք ու միջոց տուաւ, որ զի-
ւ իր վայ չինէ. Ե՞նչ բանով ճարդիկ վերջ դարձն
և աներինեղ տէր և զան բոյր ովհինանիրու,
ոչ եթէ այս իսկ շնէն զրութեանիր. Երդ հոռ
մինք բիշ մի ու զարմանափ զրութեան վայց,
ու որ ոչ միոյն նա ողնացութեան հապա նաև
թե արուեաներու, զիւանիր և մէկ խոսքան
օր ճարդիցին կերպ մէջ անհրաժեշտ հարկա-
ութիւնները տեսելու, առ այս ճարդիկ ծա-
ռ մի եռած է.

Ամեն առ աշխարհի լուս առջև կը տեսնեմ, որ
ոչ բաց օդի մէջ կլցած առնեն կը քիչնայ, կը

*Il devoile représentations faites par les auteurs (1720) dans leurs ouvrages, qu'ils ont
épuisées.*

դեղի ու շոգի կը լլաց : Կորիկա եթէ հասպանկ օդին
տաքութեան մէջ կամաց կամաց կը լլաց եւ, կը մարդ
արուեստական տաքութեամբ շատ տեհի շուզի-
նեց : Կը կամի է ամենով մը ջուր դնելու որ լլացիք
կրամի քայ, կը տեսնենք, որ ջուն յատակեն պըտ-
որքական կիրակնեւ ու ջին երևեն զուրու դալով ո-
չի մէջ կը լլացն աւ երկրու ուռեն առանկ ձեւելու որ
լլացնք, կամոց կամաց ու որը ջուրը կը լլացնի որ
կը գալուց եւ ամանոն մէջ բան մը շիմնար : Ենանի
է նու ջուրը կը նայ յատակի տաքութեամբ շուռ մը
տեսակ մը պիկ, պայման՝ շաբաց գոխարսիւնի : Դարձ-
եալ աս ոյ գիտենք որ նոյն սպանուն շոգին, պատ
տեսածին պէս, կամի կամի Ծի կը գալուց,
ինչպէս որ տափիայ ոյ ամեն որ կերպակուր եփած ա-
տեն, տանին կամարից (նշանակութիւն եւ համար) կեր-
պացուն առենենու կը տեսնենք : Կանոնավ կարողա-
լիքն ունինք կրակի ձեռքով ջուրը շոգի գոխցւե-
լու եւ ջուռ մը նոյն շոգին պայմանի ենամբ ջուր ընե-
լու : Աս երկու յատկութիւնները յինառուն ընակ ե-
տի մը միուր նոր հուրդ ձգեցին, ջուրը իրին շար-
ժի օգտակար մեքենայի մը դործ ածելու : Մը առ
ամեն ճարտարարութեամից մէջ արտարց կարգի ժամ-
բակը ուժին ունեցող մեքենային որպիս մինչը
զննենք, բայց որպէս ով ասիկա ինկունակը, պէտք է
որ առևէ միուր տոնենք շոգւց մէկ մասնաւոր
յատկութիւնը, որ է առ ջուրը շոգի գարձած տակն
արտարց կարգի կը տարածուի (ժամաւր հաղար տա-
գամեն առելի կը մենայի), ևս երրոր դոց տեղ մը րւ-
լարու ըլլաց, պայմանի առևի սպատիկ լըրութեամբ
ամեն կողմը կը ձնէն, որշափ որ շոշին սպատիկ կը
տարցուի :

Հիմակ առ զբուժ եան դոք ածութիւնը Արագիտ
պատճ միջնային մէջ առեւելլը ։ Պատկեր ։

Գ. ՊԵՏՐՈՒ թէ միշտ ու թէ վարեն անսանկ գո-
ցուած է որ միջնորդաբ հասպարակ օդը անոր մէջ ե-
ղոյ զ մասցին քայ ամսնաւն ուղղեցաւ թէն չիկու-
նակ լինել. Հոգին որն որ կամուռը եղիւ ու իս-
գուխանին միջնորդաթէնամբը կու դայ, փոխօնակի
մէջ մը ի ու մէջ մը և ճակիրեն զ ըստին մէջ կի-
մանեւ. բայց թէ ասիրա ինչպէս կը լըց, Ժիմիկ աւա-
նեց: Մէքենապէս անցիրքին մէջ, զորն որ ողատկի ըլ-
մէջ կը աւելնենք, երբար դիմում վերը ի ծակելու ըստին
ներս կը մանեւ, դրանին վարի կողմը և զուլ ըստին, (Ա-
խուալակին վերաբեր աւետուած ճերմակ ձողին, որի ու-
ժաւակի կը կոչուի, վեր շարժելու-
վո) ի ծակելու գույնի բէ ու թիթի
խոզովակներէն անցնելով ի
խառացուցին (condensatae eis)՝
մէջ կը մանեւ ու հայ կը խառաց
(Հուր կը գառնայ). ասկէ յայս-
նի և որ դէ դլանին վերը ի ծա-
կեն մանաց շագին գ մասոյը վար
կը կոմիւ: Կարձեալ երբար ու
խոզովակնեն և կու շուկին վերաց-
շալ գառնին միշտ շարժեր վար-
ժարի ի ծակելու գ. դրանին մէջ
մանելու ըլլըց, մասնաւ որ շի-
ռուած ճակիրալ մը զ ըստին վե-
րի կորմն եղուած շուկին կը. դայ
թիթի խառացակներէն անցնելով
ու խառացուցին մէջ կը մանեւ,
ու գ մասոյը գարձեալ վեր
կը հայր. ասունիք նոյն կը-
ծողութիւնն անցնեց հատ շարու-
նակուելով գ մասոյը աւելնաց հատ
վեր վար շարժերւ կը սկսի:

թի խասցուցիւքը, մնալու որ
պատերին մէջ յայնի կը անո-
նուի, կէս մը ջանի լցուած ընդունաբանի
մէջ է, ու նշյա քոր մասնաւոր ծակէ մը, որն որ
պատերին մէջ չ'երի, ար, շարունակ նշյա թի խա-
ցուցին մէջ կը թափի: Աս ներս թափուազ ջա-
ռա անձնին ծորակի (ուսաւելի) մը միջնորդութեա-
կինաց շատուաէլ կամ քիչուիկ: Խասցուցին ք-
իչունան աշ խասցուցին մէջն առ հերթ ջուրը դո-
կը հանե: Չորսն առանկ ըստանին ձեռքսիր խա-
ցուցին կ'ելլի ու Բ ընդունաբան ժագվելով, ա-
ռ ու չ'եղանակին մար կ'իմաս:

աղ. Եթ Խոզգավակին վար կ'ըլսայ:


Աշ պահեմաւ ասսոնկ չոդին՝ զարձեալ ջուր և
դուն չուրը նցին միօցնի գեռ տաք կ'ըլսայ, մեծապէ
սպառ ու կրտսէի խնայութիւն է Քերորով մը առ ծո
խոզգավակին ինչուզ ըստր դարձեալ չուց կամ
այժմ մէջ զարձրեւել: (Ըստ Կամբան մեր պատ
կերէն դուրս կ'ըլսայ, ու ա Խոզգավակին բայլ պիտու
ըլսայ. 2 Պատակերին մէջ ԱԲ ամանը շուր-
կամեան է:) Աբդ տաք կը ծառայէ Եթ Խոզգավակի
մարդ ծառած մասը, որդէ չուրը անցնելով բովի Ալբ
Հանին մէջ կը մոնէ ու այն ընհանին միջնորդու

թե ուսիր մինչեւ զ խողովակը յառաջ կը գտնէ ու
առկէ ալ ուղղովի շող, ու կաֆանն կ'երթնայ: Տէ՛
առջի ու թէ երկրորդ քհաններն ալ շարժող միբը
թէ՞ կրորդն է: Խնչու որ ի եւ Ա Հոգիբը թէ՞
կշարժին հետ կապուած ըլլալով, Երրոր գ մարզ
մըր կ'երդ թէ՞ կշարժին երեն հետ կապուած
ծայրը մըր կը քը, որով և Ա եւ ի քհաններս
ձողերը քար կ'իջնան: Իսկ զ մոտցին քար իջնար ա
տեն նոյն ձողերը բանկանապէս վեր կ'երեն: Երրոր
Ա Հոգին հետ մէկան անոր ծոցին եղաղ մոցը կ'
բարձրանց և գոնակը կը բացուի ու չուրը ներս կա-
զայ: Իսկ երրոր նոյն մոտցը քար կ'իջնայ, ան տառէ
և գախակը կը դոցուի ու ո գոնակը կը բացուի, ո
րով ջուրը համբու կ'ունենաց զ խողօվակն մէջն
կաֆանն երթարա: Միքրենցին մէկու կորմը, որ
որ մոյն չերեւար, գարձեւու թէ՞ կշարժին քար
հատուառուած քրհան մըր կ'այց, որն որ ի խորլակին
մէր ջուր կը բերը ու մէրսցիցաւ խոտցուցին ըն-


բայ գլուխին Դաւիթը մեր վարժի կը շարժի : Բայ
ուշ վերը խօսեցանք : Դայն մազեսին ուղարկի մը
Նարդու մէնամբը կը շարժի նուռ . թէ ճանանիր, որն
որ մերեւային շարժումն միօրինակ կը պահէ : Եարձ
եու մէզեսիք իի ի ի փակին (Եայշն) Ճեսորոշ օ ս
ըսլորակը կը դարձնէ , չ սրան վայու և զած ապրան-
ցան միջորգութեամբը կ ճանանիր կը զանաց
որուն երկա գնդակներուն կանոնաւոր ճանանիր
և ծանու կանոնարիքը կը շարժի , որուն պաշտօնեան
և խորագութեամբ կանոնակ կը պահէ : Եարձ
եու մէզեսիք իի ի ի փակին (Եայշն) Ճեսորոշ օ ս

Հայոց արքունու պատրիարքը ու առաջնորդը կը գործ անունը
ըն են ենաւ, կը նայ զանազան գործերուն կը գործ անունը
վայու քիւ մը դու բարիստիւթիւն ընելամ, նաշակէ օր բար-
ըր և բարայի մը և եղան անն անսակ շովաց գոր-
ծարանիներուն մեջ գործածուած մաքենացն հիմ-
աւ է:

Opuscula



Wissenschaft



Վա գործիքն է նաև շղեկառքը քայլաց-
նուր, որն որ վայրաշարժ (locomotive) կը սուր-
ած ո թի. 2 պատկերը Մինչև ասօր մէջ Բ
պատմութեան դիրք մ'ունի ու միայն Տորիստնա-
կան շարժման. կը շարժի ու միայն հնա կազմած
ձորչ կ'ըրթաց ո մէշեար ու կ'ենարթին միայ կը դուր-
ձընէ, որով վայրաշարժին մէջոտ զի անհար կը շար-
ժէ ու տառի բարը կառքը շարժման մէջ կը խորհի և
դը կրտսկանն է, որուն մէջ ո ծակեն վայր կը
նետուի. Այս շոգոյ կաման է, ինկ զ զ զ շոգոյ ո՞յ
դը անձն երթի ալու Տաճրուն ու ը շոգոյ ը բնակուուրանն
է, ուսկից որ ո գնանակին Տորիստական շարժմանը
շոգին փոփոխակի մէջ մը աջ ու մէջ մը ձախ կողմէ
պատմի մէջ կը մանեւ: (Առոր քոյ 1 պինակին
մէջ մանրանան խռուցանք:) Կ խռովակեն Բ ԳԼ
ՆԲ առելորդ շոգին գործ կ'ելլէ ու ո ծխոնուն ո
կը ցնիք: Ե Ե Կ կաման, շամանելու համար զի ու
շաման գունակներ են. Ե ուստի գործիքն է, իս
յ կոմքը Բ Ցաղն և անէտ ալ ունիւներուն Շետ Հա-
յորդութիւն ունենալով կառքը ես իս անիւն
համար կը պար ածաք:

ՀՈՐԱԳՈՅՆ 1961

ՊԵՐԵՐ, 22 ԴԻՀԿԱՆՈՒԹՅՈՒՆԻ ԱՐԴՅԱԿԱՆ ՏՐԵՄԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅ ԳՐԱԴԱՏ ԽԱՆԱԿԱՆ ՀԱՅՈՒՅԹ Ե. Վ.
ԲԱՐ ՃՈՒՋԱՐ Ե ԱՅ ՃՐԱՅ ՀՀԿՈՐԴ ՖՈԲՈՒՆ ԱՐՄԱԿԱ-
ՆՈՒՐ ՀԱՅ ՀԱՅԱԿԱՆ Ե ՊՈՅ ԱՅ ԳՐԱԴԱՏ ԽԱՆԱԿԱՆ ՀԱՅՈՒՅԹ

— Արքա Պէտք Օսմանիան ուրախեան Շ.Բ.Ե. պատրիարքութեան վեհական եկամա ու ուժից իր ապաշտութեան վարչութեան վեհական եկամա ու ուժից իր ապաշտութեան վարչութեան համար Օսմանական երիտա-

	1855 ԿԵՆՏՐՈՆԻ	18 (6)	19 (7)	20 (8)	21 (9)	22 (10)	23 (11)	24 (12)	մայուս	հունիս	հուլ.
Աղջկամատ 100 դրամա . մի - որդ - փետր .	92	91½	92	92½	91½	91½	91½	91½	2 մայուս	մայուս	հուն.
Աշխարհարք 100 ընտեղապահ փետր .	" 110½	110½	110½	110½	110½	110½	110½	102½	2	մայուս	մայուս
Լիսունայ 300 շառական - միրու .	" "	—	—	—	—	—	—	—	2	մայուս	մայուս
Հովհանն 1 ֆաշան աղերթին .	" "	10.48	10.49	10.49	10.49	10.46	10.45	3	մայուս	մայուս	մայ.
Համբարք 100 դրամա պահպահ .	" "	81½	81	81½	81½	81	80½	2	մայուս	մայուս	մայ.
Մազմանի 300 ֆաշան .	" "	—	—	—	—	—	—	2	մայուս	մայուս	մայ.
Մինչև 300 պատութեան դրամա .	" "	109½	109½	109½	109½	109½	109½	109½	2	մայուս	մայ.
Փարթ 300 ֆաշան .	" "	125½	128½	128½	128½	128½	128½	128½	2	մայուս	մայ.
Քրիստոփոր առ Խան 120 դր .	" "	100½	100½	109½	109½	109½	109½	108½	3	մայուս	մայ.
Ա. Վահագ 1 առաջարք որդ - փետր . Փարթ .	" "	—	—	—	—	—	—	295	31	մայուս	մայ.
Պարթ Հ .	" "	—	—	—	—	—	—	—	—	—	—
		18	18	14	14	13½	13½	13½			